

այս Բիշոփն վրայ հաստատեցին բովանդակ դաստիարակութիւնը :

Սակայն չկարծուի թէ ես չեմ ուզեր որ Ոսմանքը իրեն արժանի աստիճանն ունենայ : Ընդունուին իմ մտքէս օտար մտածութիւն է այդ : Ընչպէս մեծ յարգ ունի իմ դիմացս ուսմունքը , ու իրեն արժէքը այնպէս բարձր , իրեն ներգործութիւնը այնպէս զօրաւոր և իրեն իւրաքանչիւր մասերը այնպէս կարեւոր են , որ պատշաճ սեպեցի անոր վրայ ամբողջ հատոր մը հանել ջանալով ցուցնել թէ ինչպիսի կերպով մտաւոր դաստիարակութեան միջոց է ու պէտք է ալ որ ըլլայ , ու կ'ողբամ ալ թէ ինչպէս ցաւալի կերպով յիսուն տարուէն 'ի վեր է որ Վաղղիոյ մէջ ուսմունքը վար ինկնալու վրայ է :

Ի այց իմ հիմակուան խօսելիքս այս չէ . ապա թէ ոչ այս գիրքը չէր կրնար բաւել : Հոս ուրիշ կողմանէ կը խօսիմ նոյն խնդրոյն վրայ : Կ'ուզեմ քննել թէ ինչպէս Ոսմանքը մեր մէջը այնպիսի Բիշոփ մը դարձեր է , որուն գրեթէ միշտ ամէն բան կը զոհուի , թէ բարոյական և թէ կրօնական դաստիարակութիւնը , նաև մտաւորն ալ : Կ'ուզեմ քննել թէ ինչպէս և ինչո՞ւ համար ուսմունքը ամէն բանէ վեր և ամէն բանէ առաջ դրուեր է :

Իսելքէ մտքէ դուրս բան . կէս դար է որ մեծ ազգի մը մէջ Բիշոփն ոսմանքը ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ անունն ու կարգը առեր է :

Ընոր համար շատ հարկաւոր է հոս որ լաւ մը միտքս բացատրեմ , հասկըցնեմ և ամէն բան զրուցեմ : Ըմենափափուկ նիւթ է , ես ալ գիտեմ . անոր համար ստոյգ սկզբունքներէ կը սկսիմ , ու այն բաները միայն ըսեմ , որոնց վրայ տարակուսի տեղիք չկայ :

Ղաստիարակութիւն և Ոսմանք , երկու հիմնովին իրարմէ տարբեր բաներ են :

Ղաստիարակութիւնը կարողութիւնները կը զարգացնէ . Ոսմանքը հմտութիւններ կու տայ :

Ղաստիարակութիւնը զհոգին կը կըրթէ . Ոսմանքը միտքը կը խնամէ :

Ղաստիարակութիւնը մարդ կը հանէ . Ոսմանքը իմաստուն կը հանէ :

Ղաստիարակութիւնը նպատակ է . Ոսմանքը միջոցներէն մէկն է :

Ղաստիարակութիւնն ուրեմն մասնաւոր կերպով քան զՈսմանքը շատ աւելի բարձր է , խորին և ընդարձակ :

Ղաստիարակութիւնն ամբողջ զմարդը կը բովանդակէ , բայց ոչ Ոսմանքը :

Եւ սակայն մեր մէջը յիսուն տարուէն 'ի վեր Ոսմանքը ամէն բան դարձեր է , իսկ Ղաստիարակութիւնը ոչ ինչ :

Ուսման պատճառաւ նախ և առաջ Բարոյական և կրօնական դաստիարակութիւնը բոլորովին երեսի վրայ մնացեր է :

Եւ երկրորդ , որ աւելի մեծն է , Երեսոր դաստիարակութիւնն ալ շատ անգամ կը պակսի : — Ըստ խօսքս գուցէ զարմացնէ . սակայն ապացուցութիւնը դժուար չէ , անով ահա կը սկսիմ :

Ուսման մէջ ալ աղէկ որ դիտուի՝ երկու իրարմէ բոլորովին տարբեր բաներ կան :

Հմտութիւնք .

Ու Միայն զարգացումը , որ պէտք է և կարելի որ մարդս ուսմամբ , մտաւոր կարողութեանցը կը թուութեամբ , և նոյն իսկ հմտութեանց ձեռքովը ստանայ :

Թէ որ ոսմանքը գէշ կերպով սովորուի , կամ գէշ կերպով սովորուի , շատ անգամ հմտութիւններ միայն կու տայ , ոչ միտքը կը զարգացնէ , ոչ կը կըրթէ , և ոչ կարողութիւնները նոյն ճամբով կը զօրացնէ :

Ոսմանքը կրնայ ծանօթութիւններն ամբարանոցի մը պէս մտաց մէջ լեցընել , գիզել , ու իբր թէ յիշողութեանը շատ մը պաշար տալ . և յայտ է թէ այս կոյտ կոյտ հմտութիւնները բնականապէս կրաւորական զարգացում մը կը բերեն , բայց մտաց ոյժ , գործունէութիւն , վառվռունութիւն չեն տար , որուն որ միտքը կարօտ է : Ս'իով բանիւ , հրմտութիւնները միշտ մեծասիրտ զարգացումն , գործունէայ զօրութիւն , կարողութեանց ազգու ճարտարութիւն չեն տար : Կրնայ մէկը ուսեալ ու շատ իմաստ

տուն ալ ըլլալ, բայց միտքը չունենար զօրութիւն, բեղնաւորութիւն, ու վտեմութիւն :

Պէտք է որ խելացի դաստիարակը գիտնական ու գրագիտական ուսման վրայ աւելցնէ նաև մշակութիւն, ու կրթութիւն . և ասով ահա կ'ըլլայ զարգացումն, դաստիարակութիւն իմացական կարողութեանց :

Իյօսք չկայ՝ որ գիտնական և գրագիտական ծանօթութեանց ձեռքովը պիտի զարգանան մտաւոր կարողութիւնները, այս ինքն ուսման օգնութեամբը կ'ըլլայ իմացական դաստիարակութիւնը . բայց թէ որ գրագիտական և գիտնական ուսմանը առանձին որ մնան, կրքնան միտքը հմտացնել՝ բայց չէ թէ դաստիարակել . հմտութեամբ խճողել՝ և ոչ թէ ուժովցընել :

Իմացական դաստիարակութեանը անանկ կ'ընէ՝ որ միտքը այնպէս առնու և իբրև թէ մարտէ ծանօթութիւնները, որ իրեն սնունդ ըլլան, կրթեն և ուժովցընեն :

Իմացական դաստիարակութեանը միայն խնամքով կը մշակէ միտքը, կը վարժեցընէ իմաստութեամբ, կը զարգացընէ, կը կազմէ և կը կրթէ, աւելի քան զայն որ արդեամբը կ'ընէ :

Իմացական դաստիարակութեանը ուսմունքը իրեն պարարտ կերակուր մը կը դարձընէ, ու անկէց կը ծծէ ու կը ժողվէ այն ամէն հիւթերը, որոնք որ յինքն փոխարկելով՝ զինքը կ'աճեցընեն և կը մեծցընեն, իրեն սնունդ ու արիւն կ'ըլլան :

Ի՞նչ ատեն ուսմանը կ'ըլլայ ճշմարտապէս իմացական դաստիարակութեան . այն ատեն ԿԸ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ . այն ատեն կ'ըլլայ հոգի ու կրթանք :

Ինչուան նոյն միջոցը յատկապէս Ռուսոնք կ'ըսուի, կը զինէ, պաշար կը պատրաստէ, ԿԸ ՍՈՎԵՐՅԵՆԷ, ուրիշ բան չընէր :

Թէպէտ և գլխաւորաբար յարուսման ձեռքովը կ'ըլլայ մտաց դաստիարակութեանը, սակայն թէ որ ուզենք նորէն լաւ մը քննել, կը տեսնենք որ լեզուն

այս երկու բանը իրարու հետ չխառնէր . սովորեցնել կ'ըսէ, չէ թէ դաստիարակել :

Կան շատ ուսեալ մարդիկ, որոնք որ իրաւամբք շատ գեշ դաստիարակութեամբ կ'ըսուին, թէպէտ և ճիշտ դաստիարակութեան կողմը միայն մտածենք :

Դնենք որ գիտուն մարդ մը, որ անհուն հմտութիւն ունի, բայց ուրիշ կողմանէ ալ ոչ դատմունք ունի, ոչ ճաշակ, ոչ յաջողութիւն իր միտքը բացատրելու, ոչ դիւրութիւն ուրիշներուն իր խօսքը հասկըցընելու, և երբեմն նաև ոչ ինքն իրեն միտքը կ'ըմբռնէ, և ոչ ընտրութիւն ունի ինքը զինքը կառավարելու, այսպիսի մարդը շատ ուսեալ՝ բայց շատ գեշ դաստիարակութեամբ կ'ըսուի, նաև մտացը կողմանէ առնելով :

Ի՞յօ բանս ատենօք Պղատոնի ալ ըսել տուաւ . “ Բարոյնքն արդարութեանը ”
” ամենայն շարեայ մեծը չէ, և ոչ քան զամեն Բան երկիւղալին . հապա աւելի շարն է շատ հմտութեան սրանալ անհարգ իբր ”
” պով ” :

Կոյն մտածութեամբ Պոսիւէ ալ կ'ըսէ . “ Ի՞նչ գլխաւոր փոյթը այս էր ”
” որ ամէն բան յարմար և իր ատենին տրուի . որպէս զի աւելի դիւրաւ միտք ”
” հասցընէ անոնց և իբրև թէ իրեն ”
” սնունդ ըլլան ” :

Ի՞նչ խօսքով՝ ուսեալ կ'ըսուի մէկն որ շատ բան գիտէ, և շատ հմտութիւն ունի . բայց իմացական դաստիարակութեան կողմանէ՝ այն ատեն մարդ կրթեալ կ'ըսուի, երբ ունենայ տրամախոհութիւն, ճաշակ, երևակայութիւն, դատողութիւն, մտածութիւն, և բերանը խօսք ըլլայ . իսկ հարաբեալ դաստիարակութեան գալով՝ երբ կազմուած ըլլայ բնաւորութիւնը, գիտակցութիւնը, զգացողութիւնն ու սիրտը :

Ի՞յօ չափ ահա ստոյգ է թէ Ռուսոնք Դաստիարակութեան չէ, և թէ Դաստիարակութեանը նպատակ է և Ռուսոնք միջոց միայն : Ի՞յօ բանս ամենքը, նոյն իսկ անոնք ալ՝ որ հակառակ մտա-

1 Պլ. յլ. Օր. Գերք Ը :
2 Յլ. Դաստ. Արքայորդւոյն :

ծուծեամբ կը շարժին , իմացած և ճանչցած են գոնէ բնական բերմամբ մը , երբ հմտութիւնն ու գիտութիւնը մէկ դի դնելով՝ կ'ըսեն թէ Վիշ դաստիարակութիւնն առած մարդ մըն է ասիկայ . իրաւ՝ շատ բան գիտէ , բայց վարուիլ չգիտեր :

Կամ թէ քիչ մ'ալ աւելի ուսմիկ բացատրութիւնը յիշեցնեմ . Պարսպ տեղը իմաստութիւն կը ծախէ . բայց խորը նայիս նէ , տխմար խեղճ ողորմելի մարդ մըն է :

Եւ ահա այս է ճշմարտութիւնը :

Եւ սակայն մեր օրերը ինչ կ'ընեն . բանի մը ետևէ չեն՝ բայց միայն յաբուհ ուսման :

Ստքերնին կը դնեն որ շաբ ճը կ'ստուծանանք տան . վերջը՝ թէ արդեօք ըստ պատշաճի կարողութիւններն ալ կը զարգանան՝ թէ չէ , կամ արդեօք մըտքերնին կը կրթութիւն՝ թէ չէ , և ոչ փոյթերնին է . այս բանը իւրաքանչիւր տըղուն աւելի կամ նուազ յարմարութեանը կը թողուն . իւրաքանչիւրին աշխատութենէն կամ ծուլութենէն կը կատարուի :

Բայց թէ արդեօք իրենց դրած վախճանին ալ , որ է Ուսման գիտելիք , կը հասնին՝ թէ չէ : Այլ երբեք , և անկարելի ալ է :

Եւ իրացրնէ՝ ինչ բանի կու գայ ուսմունքը այնպիսի հասակի մէջ , որ և ոչ զանիկայ կ'ըմբռնէ :

Որպէս զի ուսմունքը ընդարձակութիւն և ամբողջութիւն առնու , պէտք է որ մտքը կարողութիւնն ունենայ զանիկայ ըմբռնելու , այս ինքն է զօրաւոր դաստիարակութեամբ մը պատրաստուած ըլլայ :

Եւ պա թէ ոչ յաբուհ ուսման գիտելիք միջակ բան մը կ'ըլլայ , թէ որ իրաւ միջակ չէ . ու թէ որ շատցրնեն , ու չափազանց կերպով դիզելու ըլլան , անանկով բան սովորեցրնել չըլլար , հապա միտքը բեռնաւորել . կարողութեանցը դաստիարակութիւն տալ չըլլար , հապա աւրել զանոնք ու փճացրնել :

Սերջապէս՝ այս առաջին տղայութեան ժամանակը հմտութիւններն ու

րիշ բան չեն կրնար ըլլալ , բայց եթէ մարդու-ութեան նիւթ մը , մտքի մշակութիւն մը , կրթութիւն մը , և ասով զարգացման միջոց մը և ոչ թէ գիտութիւն :

« Եւ առ մարդկանց սխալմունքը , այս նիւթիս վրայօք կ'ըսէ խիստ փորձ մարդ մը , տղայք մտադրութեան վարժեցրնելու սովորութիւնը ծուռ առնուէ : Այս բանիս մէջ մերձաւոր նպատակը գիտութիւնը չէ , հապա կրթութիւնը : Եւ թէ հոգը գրագիտութեան , պատմութեան , իմաստասիրութեան վրայ է , որ գուցէ մոռցուին երթան , հապա երեւակայութիւնը , յիշողութիւնը , դատմունքը զօրացրնելու վրայ , որ կը դիմանան » :

Իմացականութեան կողմանէ առնելով՝ տղայ մը իր դաստիարակութիւնը լմրնցած ատենը լաւ դաստիարակութիւն առած կ'ըլլայ , ու իր մտաւոր դաստիարակութիւնը գերազանց կ'ըլլայ , չէ թէ երբոր քաջ ուսեալ է , հապա թէ որ ՇԱՏ ՅԱՐԾԱՐ Ե ՍՈՎԵԼՈՒ :

Եւ ինչ բան մ'ալ ըսեմ . թէ որ մէկը ամենաքաջ ուսեալ է , այնպիսուոյն վրայ ցաւս կու գայ . վասն զի հաւանականաբար աւելին սովորելու բաւականութիւն պիտի չունենայ : Ինչդիրը այն չէ՝ թէ ինչ գիտէ , հապա թէ ինչ կրնայ :

Եւ ինչ տեսանք թէ առաջին հասակին համար այն չափաւոր ուսմունքն ու հմտութիւնները ինչ վախճանի համար այնպիսի մեծ բան են :

Կարժէր որ մարդկային ըսուած ուսման համար ութը տասը տարի զոհէին , թէ որ ուրիշ օգուտ չըլլար , բայց եթէ ծանօթութիւններ առնուլ , և ուրիշ բան չսովորիլ , բայց եթէ , ինչպէս կ'ըսեն , յոյն և լատին լեզուները :

Եւ , անտարակոյս . և մարդկային ուսման մէջ՝ միայն յաբուհ ուսման ըսուածները փնտռելնուն համար , որ է յոյն և լատին լեզուները , հիմա այնչափ վեճ և հակառակութիւն ելած է անոնց օգտակարութեանը վրայ , և այսօրուան օրս աղաղակ մը կայ մատենագրական

ուսմանց դէմ: Եւ կարելի է որ բանը ուրիշ կերպ ըլլար, երբ տղոց տէր եղող մարդիկ կը տեսնեն՝ որ հասարակաց դաստիարակութիւն ըսելով կ'իմացուի յապտի ուսմանիչը:

Արօնից կողմանէ՝ տղոց վերակացուները բացայայտ կը զրուցեն թէ այնպիսի բան վրանին առած չեն:

Բարեկրթութեան կողմանէ, ինչպէս որ յայտնի է, վարժապետները բոլոր հոգն ուսմանց վերակացուաց թողած են. ասոր համար բարոյական բարեկրթութիւնը բոլորովին անհետացած է:

Այնպէս իմացական կարողութեանց զարգացմանը կողմանէ՝ քանի վարժապետներ կան, որ ամենեւին փոյթ չունին, բայց եթէ ինչ որ տղուն բնութեանը վրայ կը տեսնեն դաս տալու ատեննին. ապա թէ ոչ իրենք իրենց կողմանէ

ամենեւին հոգ չունին զարգացումը արթնցընելու: Ամենքը գիտեն որ շատ դասի մէջ Գիտնէրը ինչ կ'ըլլան: (Ը) որ մտադրութիւն ըլլայ ութնէրորտ մտաց զարգացումն տալու, ճարտարմտութե շահավաճառութիւն մըն է, որով առաջին կարգի վերակացուները նախանձոր դութեան փառքը կը շահին. իսկ երկրորդ կարգի վերակացուք՝ իրենց դպրոցին յաճախորդ:

Սակայն Ուսման ժամանակին մեծագոյն մասը իբրև ուսումն կ'անցընեն, և ոչ թէ բարձր իմացական ու բարոյական դաստիարակութեան միջոց մը:

Իսկ կը սովորեցընեն. ահա այս է միայն ըրածնին: Ատին և յոյն դասեր կ'ընեն. ուրիշ բան չկայ. ոչ միտքը, ևս առաւել և ոչ իսկ սիրտը կը շտկեն, կը դաստիարակեն, կը կազմեն:

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ի Ս Ա Ղ Մ Ո Ս Ն Թ .

Յ Ա Ր Ա Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Քեզ մրտաց ի սրբտէ մատուցանեմ, Տէր, գոհութիւն .
Տէր, ըզգործոց քոց երգեցից զըսքանչելիս գերաբուն .
Իբրեւ զի քաղցր ի սրբտիս ուրախարար ծաւալի սիգ՝
Սինչ աչքս ի քեզ վերամբարձ, մատուց ի լար քաղցրահնչիկ
Ղողղոջն տարփմամբ շքրթունք սրբբանուէր
Յօրհնութիւն քոյին, Աստուած իմ եւ Տէր:
Ղու զթըշնամիսն իմ դարձուցեր ի փախուստ ոտք ի նահանջ
Եւ ատելիք կորեան անհետ յերեսաց քոյ ի ճաճանչ .
Արարեր ինձ դատաստանս, եւ զիրաւունս իմ առ ի լոյս
Անօրինացն ընդ կառափունս ըզվրէժ հանեալ տառապելոյս .
Յաթող քո արդար ելեր դատաւոր,
Ելեր բազմեցար . . . եւ ուր մեղաւոր:
Ի սաստէ բարկութեան քոյ հեթանոսաց պակեան բանակ .
Որոտացեր, եւ ամբարիշտն անկաւ կործան հիմն ի յատակ .
Եւ որ փրքայր մեծաբանէր ոտս հաստատեալ աստ յաւիտեան,
Արդ եւ անունն ի մուացօնքս ջընջեցաւ անհետական .
Յակնարկել քո, Տէր, կապեցան սուսերք,
Հոսեցին պարիսպք բարձունք ու աննրէրք: